

## ԾՈՌՂ. ԶԱՊԱՀԱՀԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Անոնց իամար որ ունին կամ ունեցած են թոքալստ, քրոնիկ ցնցղատապ, լանջաթաղանթատապ

Դիտունները տարիներէ ի վեր կը փնտռն թոքախտը արմատապէս բուժող գեղ մը: Դժբախտաբար տակաւին չեն զտած: Առ այժմ բժշկական լուրջ հսկողութեամբ և առողջապահական կանոններու դրութեամբ միայն կարելի է արդիւնաւոր պայքար մղել թոքախտին գէմ:

Հետեւաբար զգուշացէք «Զարյաթան»ներէն, անոնցմէ որոնք թերթերու մէջ կամ ուրիշ տեղեր կը ծանուցանեն և կը հաւատան թէ թոքախտը կը բուժեն գեղերով (շուրուպ, հապ, եւայլն):

Այս ըստէ ետք, տեսնենք թէ որո՞նք են այն առողջապահական խորհուրդները, որոնց պէտք է հետեւին թէ առողջները և թէ այն հիւանդները որոնք կը տառապին թոքախտէ, քրոնիկ ցնցղատապէ (պրոնչիթ, կուրծքի հարբուխ) կամ նոր ապաքինած են լանջաթաղանթատապէ (սուլու սաթիիճան), կորիփէ (էնֆլիւէնցա) ևն..:

### Բ Ն Ա Կ Ա Ր Ա Ն

Արեւը եւ լոյսը բուժումի ամէնէն լաւ օգնականներն են: Այն սենեակներուն մէջ ուր կը բնակիք և կը պառկիք, շարունակ մաքուր օդ պէտք է մտնէ: Հետեւաբար այդ սենեակներուն կամ քովի սենեակներուն պատուհանները զիշեր և ցերեկ բաց պէտք է մնան Այսուհանդերձ պէտք է զգուշանաք օդի հոսանքներէն, խոնաւութենէ և պաղառութիւններէն:

Աւանձին պառկեցէք ձեր անկողնին մէջ և եթէ կարելի է առանձին սենեակ ունեցէք: Ձեր զաւակները զատ սենեակի մէջ պառկեցուցէք:

Զգուշացէք փոշիներէն, մի աւլէք չոր աւելով, այլ խոնաւ լաթով մը սրբեցէք տախտակամածը: Վերցուցէք վարագոյրները, կապերաները և ամէն ինչ որ փոշիի բոյն կը կազմէ և կ'արգիլէ արևին ու լոյսին մուտքը սենեակին մէջ:

Փնացուցէք նանները, որովհետև անոնք հիւանդութեան միքրոպները կը փոխանցեն:

### Ս Ն Ն Դ Ա Ռ Ո Ւ Ի Թ Ի Ի Ն

Կերէ՛ք պարզ եւ մնուցիչ ուտելիքներ, որոնց կարգին միա և լանջարեղէններ, զգուշացէք թթու ուտելիքներէն:

Զգուշացէք չափազանց ուտելի, չափէն աւելի ուտելը ոչ միայն յի բուժեր ձեզ, այլ կը յոգնեցնէ մարտողական գործարանները և այդպէսով կը վնասէ ձեր ընդհանուր առողջութեան:

Դանդաղ կերէք եւ լաւ ծամեցէք ուտելիքները:

Երբեք մի գործաթէք ոգելից ըմպելիներ, ախորժաբեր կոչուած խմբի քններ (ափերիթիֆ), որոնք կը թունաւորեն մարմինը և թոքախտի միջրոպին հող կը պատրաստեն: Իբրեւ ըմպելի, կրնաք խմել պարզ ջուր քիչ մը գինիով խառն և խաշածոներ (թէյ, ևլն):

### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Խուսափեցէք չափազանց յոգնութենէ, եթէ կարելի է, ճաշէն վերջ ժամ մը պառկած վիճակի մէջ հանգստացէք: Գիշերը դուրս մի ելլէք և կանուխ պառկեցէք:

Մարդու պահեցէք. ծեր մարմինը, ամէն օր լուացէք, ամէն ճաշէ առաջ և արտաքնոցէն ելլելէ յետոյ, օճառով ձեռքերնիդ լուացէք. յաճախ աելիութեցէք և պեխերնիդ կարճ կարեցէք: Առաւօտ և իրիկուն լուացէք ձեր բերանը և խոզանակեցէք ձեր ականները: Ձեր կարողութենէն աւելի աշխատանք մի վերցնէք:

Մի ծիմէ՛ք, ծխախոտը ախորժակը կը խանգարէ, մարտողութիւնը կ'ուշացնէ, բերանը և կուրծքը կը գրգոէ, հազ կը պատճառէ, ինչ որ կը վնասէ թոքերուն:

Զգուշացէք իհազէն: Զգուշացէք փոշիէն: Կարելի եղած չափով թեթև բայց տաք զգաստներ հագութեցէք, և դուրս մի ելլէք առանց հագուստ մը եւս (վերարկու ևլն.) աւելցնելու: Ձեր ոտքերը միշտ տաք և չոր պահեցէք:

Ձեր բժիշկին կողմէ յանձնաբարուած զեղերը միայն գործածեցէք:

### Վ Ա Ր Ա Կ Ո Ւ Մ

Խուսին մէջ գտնուող միքրոպներ են որ առաջ կը բերեն ցընցուղներու (bronches) և թոքերու հիւանդութիւնները երբ խուսը կը չորժայ, միքրոպները օդին մէջ կը տարածուին և փոշիներուն կը խառնուին: Փոշիները շնչառութեան ատեն, օդին հետ թոքերու մէջ կը մտնեն, կը ծանրացնեն հիւանդներուն վիճակը և կրնան վարակել շուրջը գտնուող անձերը, կին, տղայ ևն:

### ՀԵՏԵՒԱԲԱՐ ԳԵՏԻՆԸ Թ-ԲՆԷՔ

Այլ, ձեր տան մէջ, թքէք հականնեխական (eau de Javel, Crésyl) պարունակող ամանի մը մէջ, դուրս՝ ձեր գրպանի թքամանին մէջ կամ գէթ թաշկինակին մէջ, բայց երբեք սալայտատակին վրայ: Հազի կամ փոնգտալու միջոցին՝ թաշկինակը միշտ ձեր բերնին առջև դրէք, որպէս զի թոքի կամ խուսի գնդիկներ չտարածէք ձեր շուրջը:

Զեր թաշկինակները և ընդհանրապէս ձեր ճերմակեղէնները գործածելէ յետոյ, պահեցէք առանձին առպրակի մը մէջ, մինչև յուացքին օրը, երբ անոնք «եփ հանուխն» եռացող ջուրով։

Երբեք մի կլլէք ձեր թուրքը կամ խուսը, որ կրնայ աղիքներու բորբոքում (փորհարութիւն) յառաջ բերել։ Մի համբուրէք մանուկները, մանաւանդ անոնց բերնէն։

ՇԱՐՈՒԽԱԿ ՀՍԿԵՑԷՔ ԶԵՐ ՎՐԱՅ,

ԻՆՔՆԱՎԱՏԱՀ ԵՒ ԶՈՒԱՐԹ ԵՂԵՔ,

ԶՈՒԱՐԹՈՒԹԻՒՆԸ ԱՌՈԴՋ ԿԼ ՊԱՀԵ.

(Հաղորդուած՝ թոքախտի դէմ Պաշտպանութեան Ֆրանսական ընկերակցութեան կողմէ։)

## ԱՇՔԵՐՈՒ ԱՌՈԴՋԱԳՈՒԹԻՒՆՔ

Քնանալ՝ կիսաբաց ձգելով պատուանը, սքանչելի սովորութիւն մըն է թոքերը մաքուր օգով լցնելու և հիւծախտէն խուսափելու համար։ Ունեցէք այդ սովորութիւնը. ատիկա բորբոքում կամ գըրգըռում չի պատճառեր ձեր աշքերուն։

Անոնք որ անինամ կը թողուն իրենց մարմինը, արամազիր կ'ըլլան աշքերու հիւանգութիւններուն, Մաքրեցէք ձեր ատամները, ձեր եղունգները, մազերը, ամբողջ մարմինը։ Միշտ մաքուր ըլլալու պատուաիրութիւնը ունեցէք և սորվեցուցէք ձեր երեխաններուն։ Մաքրութիւնը՝ առողջութիւնն իսկ է։

Ոգելից ըմպելինները կը թասեն մարմին բոլոր գործարաններուն։

Բնաւ մի խմէ՛ք. Ծխախոտն ալ վնասակար է աշքերուն, մասնաւրապէս աշքի շիղերուն. բնաւ մի՛ ծխէք կամ քիչ։

Գլխու ցաւերուն մեծ մասը կուգան աշքերէն, նոյնիսկ մեծերուն քով։

Զգուշացէք պառաւ կիններու խորհուրդներէն։ Զգուշացէք խորհուրդ առողջներէն, որոնք նպասակով բարի, բայց տգէա ու անձեռընհաս են։

Երբ երախայ մը կը փախչի լոյսէն, երբ անոր կոպերուն վրայ կը նշմարէք աւելորդ շերտեր կամ երբ աշքերէն թարախոտ արցունք կը վազէ, մի բաւականանաք ըսելով. «Աղէկ է որ թարախը գուրս ելլէ»։ Բժիշկին տարէք զայն։

Որքա՞ն զպրոցականներ և արհեստաւոր աշակերտներ կան, որոնք ազէկ չեն տեսներ, կը տանջուխն, չեն համարձակիր յայտնել իրենց ցաւը և իրեն ծոյլ կը նկատուին ու կը պախարախուին, ինչ որ զանոնք աւելի կը զգուեցնէ աշխատանքէ մը, որ արդէն իրենց համար տաժանելի է։